

ները գուրս ցատքեցին կապիճներէն . յետոյ մասեցա դիմացի պատին , զարկաւ ջախջախէց անոր բըդոս զանկը . արիւնը , ըղիղով խառն , գուրս պոոթկաց . ու զարկաւ , զարկաւ անոր , խանչեններ , կառաչներ արձակելով , մոլեխնելով այդ պի մը միսին վրայ , որ ա' անձանաչ կոյտ մը եղած էր արինչազալա . խածա փրցուց անոր կակիդի մանր թաթերը , ժամեց , գուրս նետեց , արիւն թքու , ու երբ ա' լ բահ շմաց ինչներ անասունն քյոյտող , ճգմեց , աճրոց , արիւնոտ խմոր մը ձեւացուց , ու վայրազ ծիծազով մը զարձաւ խանութէն ներս նետեց զայն , յետոյ , անձունի քրիջով մը , անցան ճամբան չարունակեց : ԵՐՈՒԽԱՆ

Վառնա

ՊԱՏՐԻԱՐՔ ՄԸ ՈՐ ԿԸ ԶԲՈՍՆՈՒ

— — —

Պուսոյ հայերէն թերթի մը մէջ կարդացի նկարագրութիւնը հացկերոյթի մը որ բերայի մէջ տեղի ունեցեր է Ս . երրորդութիւն եկեղեցին տօնախարութան առթիւ : Օրմաննեան պատրիարք համագունք է սեղանին . կերի , խմեր , բաժակներ պարպեր են սուլթանին կենացը , պատրիարքին կենացը , չոն չնուրին կենացը : Օրմաննեան պատրիարք , ճաշէն առաջ , ողիին զուարթ ազգեցութեան տակ , քմահանցյը ունեցեր է խորակացուցակը հայերէնի թարգմանելու , բան մը որ սեղանակիցներու թօնավին եկեր է եւ ճաշի միջոցին բաւական կատակարանութեան նիւթ հայրայթեր է :

ճնծուն , անձնղուր , ախորժելի ճաշ մը վերջապէս : Ճոխ ու առատ սեղան , քանի մը տեսակ դինի , բիլաֆ ու գիտինեալլը տոլինա : Անշոշան երբ ճաշը աւարտեցաւ , տէրտէր ու վարդապեա , իրենց պարտ փորը ծեծելով՝ «Փա՛ռք քեզ տէր» մը խանչեցին : ի խորաց սրտի : Անկեզծ , սրտաբուռ , չորրակալու եւ երախտապարտ փառարանութիւն մը փիլափի ու գինիի , գիրինեալլը տոլմայի ու առայ լինամափի Աստուծոյն :

* * *

Նոյն օրը կը կարդայի Քրանսական թերթի մը , «Օռոտ»ի մէջ , հետեւեալ տողերը :

«Նորին կայսերական Պայրադութիւնը՝ Ապատիւլ Համբաւ զինաթափ չ'ըլլար : Մեծ Մարդապանը յամառութեամբ կը շարունակէ Փոքր Ասիոյ մէջ իր կառավարական ջարդերը :

«Անաւասիկ վերջին ամսուն հաջուեցուացկը :

Օրոնքի մէջ , — Պիթիղի վլլայէթ , — ուստիկաններն ու Համբարէ Քիւրտերը , Սերոր պատուն բացակայ յեղափոխական մը փնտուելու պատրութիւնով , շտամ մարզիկ մեռուցին ու հազարի չափ արջառ աւարի տուին : Յետոյ հինգ գիւղ այրեցին եւ Սուրբ-Ազրեկիւայ վանքը կործանեցին : վանահայրն ու երկու վարդապետներն եւոքը : Այս զինուորական շահատակութիւններէն ահարեկած , բնակիչները լեռները ապաստանեցուն :

«ԱՄուշի մէջ՝ կոսուի մը հետեւանքով՝ ոստիկանները եւ Տաճիկները 800 հոգի ջարդեցին : աշակի մէջ կան այժմ 6000 որր , 4000 այրի :

«Պիթիւ 1649 որր , 782 այրի :

«ԱՄուշ 6632 որր , 3668 այրի »:

«ԱՄութան Ապատիւլ Համբար մարդկութիւնը անպատուող ամնէն գէշ գաղաններէն մէկն է : Այս եղանակներէն աւելի ի՞նչ հրէշային ունիրներու կը սպասեն քաղաքակիրթ կոչուած պետութիւնները՝ զսպելու կամ սպասնդանոց զրկելու համար այդ զազանը »:

* *

Իրողութիւն է այս :

Հայաստանի մէջ վանքերը կը կործանէն , գեղեցր կ'այրեն , գեղացիները կը ջարդեն , եւ Օրմաննեան պատրիարք , այսօր Ս . Փրկիչ , վաղը Առնաւուու գեղ , միւս օր բերա հայկերյթի կը պատրի : Հայաստանի մէջ թուրքերը հայ ազիկները կը տաճկինեն , Պոլիս Օրմաննեան պատրիարք կ'սիլիման պատրիպին ու իման պայլուին կը հայցնէն : Անսնք մեր արիւնք կը խմն , ասկիա անսնց օդին կը կոնծէ : Իրաւ՝ սուլթանը զազան մըն է : Բայց Օրմաննեան պատրիարքն ալ խոզ մը պարզաւէ :

Փարիսեցի մը չեմ ու չեմ պահանջեր մնր պատրիարքէն որ գլուխ մօխիր ցանէ , ծոմրոնէ ու նասի լայ . բայց չեմ ներեր իրեն եւ ինծի հետ ոչ մէկ Հայ կը ներէ որ հալածանքի ու արիւնի այս օրերուն մէջ ա'յս ասաբւ

ճան մոռնայ իր ժողովրդապեսի զիրքը , իր կրօնաւորի զիրքը , իր հայ մարդու զիրքը , եւ կերուխումբ ազմուկին , պնակներու , պատառաքաղներու և գուալներու խշտոցին , գինիի բաժակներու . բաժխման շնչուցին մէջ իսկզեւ փորձէ սովեալներու . մորթուածներու , բըռնաբարուածներու վայնասունը , անէ՛քը ...

* *

Այդ ճաւը պատահական դէպք մը չէ . երկուքուկէս տարուան պատրիարքական պաշտօնավարութիւնն է :

Մատիկ ըրէ՛ք նամակի մը սա տողերը զոր վերջերս Պոլսեցի մը գրած էր իր Բարիղի մէկ բարիկամին .

«Եղորդ հայ ընտանիքները զայթակղած են Օրմանեանի բնիթացքին : Բարով խէրով կաթուիկ մամար այս մարդը : Ո՞չ միայն ձեռքէն եկածը չ'ըներ Հայաստանի եւ . Պոլսոյ հալածանքները քիչ մը մեզմացնելու համար , այլ կրնամ ըսել լոկի համախոռն զարձած է Սուլթանին , ուրկէ դրամ ու պատուանան կ'ընդունի ամէն առջիւ : Վերջերս ազգապետներէն ինքը առաջինը եղաւ պալատ գացող , չնորհաւորելու համար Սուլթանին մէկ ձագուկին թլիատութեան երջանկարեր հանդէսը :»

«Ե՛ռզե՞ս զալափար մը ունենալ իր ներքին կեանիքն վրայ : Ան ինչ որ լացիք իր տունը յաճախող անձն մը : Ամէն իրիկուն պատրիարքանէն մարէին՝ օլիի ափաէն պատրաստուած է սենենակին մէջ , տեսակ տեսակ աղանդիրով զարդարած : Անգամ մը որ իսպահնուն ծիւլպան մէկ կողմ կը նետէ , կուգայ կը բազմի սեղանին զլուխը , ուր արգէն իրինց սեղկը բրաւած են Սրբազնին օլիի ընկերները ... (*) ու խրախնանութիւնը կը սկսի : Կամաց կամաց գլուխները կը տաքնան , հոդ ու թափիծ կը փարատին , ճակար կը ներներնը կ'անհետանան , զուարթ շունչ մը (Միխիթարէ Հոգին Սուրբ՝ զոտցէ) կը սաւառնի աղանին վրայ , լեզուները կը բացուին ու սեղանին տակ սովերը կը շարժին՝ տաք հըպումերէ գրգուած ։»

Այս պործիական մանրանկարը առաջ չփախի բերէի եթէ վստահ չըլլայի իր ճագութեան մասին : Ինչ որ բարևկամ կարգաց ինչի՞նոյնը լսած էի արգէն ու ըրչ նամակներէ : Իրաւէ որ Յիուսու ալ շատ մը Մարքամներէ

(*) Հոս թղթակիցը կը յիշէ երեք կիսներու անուններ , զորս զանց կ'ընեմ հրատարակել :

շրջապատուած էր , սակայն ի փոխարէն գոռնէ Խաչին վրայ մեռնելու քաջութիւնը ունեցաւ եւ Պղպատուին ու Կայիափային առջեւ դետնամտծ զետնաբարը չքննեցաւ , ինչպէս Օրմանեան կ'ընէ Ապտիւ Համբիւրին առջեւ :

Օրմանեանի մասին չէինք լսած , պատրիարքութենէն առաջ , թէ Տօն-Ժուանական հակումներ ունի , եւ կը կարծէինք որ . Ս . Պղուսին պէս , տեսակ մը դաշնիք կնքած է բնութեան հետ չտրբութելու համար : Սա ճշշմարտէ որ Արմաշի վանահայր եղած միջոցին ըստեցաւ թէ Աւետարանի «Թոյոյ տուէք մանկանց զալ առիս» սիխալ մեկնելով անպատճէ արարդներու մէջ ինկած էր , բայց այդ աստուածաբանկան նուրբ հարցին սիխալ մեկնութիւնը այնչափ յաճախաղէպէ է կոտսակիրօններու քով որ երրորդ կարգի ներելի մեղք մը իսկ չենք համարիր զայն . . . կղերականներու համար :

Արգեօք ծպտիալ գնոստիկէն մըն է մեր պատրիարքը , Բասիթիսոսի կամ Վաղենարիսի պարուցէն ու «Մարմինն մարմական պէտքեր , հոգույն հոգեկան պէտքեր» սկզբունքը կը գաւանին . Եթէ այդպէս է , վայ մեր գըլիխս : Այս միջոցին մանաւանդ՝ գնոստիկոսի մը տանէն չէր պատրիարքական զանին վրայ :

Օրմանեանի այս հեշտամոլ ու թրքամոլ տըրապարութիւնները , միանալով իր Փիզիքական թաթար-մոնկուլեան կազմուածքին , մեղ կը մզեն ենթազրել թէ իզմիրլեանի յաջորդը գուցէ ծագումով հայ չըլլայ եւ երակներուն մէջ Զեւոնդ երէցի մը կամ ներսէսի մը արիւնչն աւելի Լէնկիթիմուրի կամ Ճինկիղիսանի արիւնչն է որ կը հոսի : Թերեւս ասոր մէջն է զալանիքը այն անհարկի ու մեղազարտ փութիսութեան որով Օրմանեան պատրիարք կը վայէ սուլթանին հողաթափիները համբուրել ամէն անգամ ու նոր ջարդ մը կամ հալածանք մը տեղի կ'ունենայ չամբուն դէմ :

Տօն-Ժուան , Գնոսափկու կամ Թաթար , Օրմանեան պատրիարք երբեք չի կրնար արգարանալ իր բնած ուղղութեամբ :

Մինք կ'ըսենք իրին՝ Ա՛լ ամօթ է .

Գուցէ ուրիշներ պիտի ըսեն՝

—Ա՛լ բաւական է :

Բարիրը

ՎԱՀՐԱՄ